



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Փ. Գ. ԿՈՆԻԲԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ՝

ՀԱՅԿԱԿԱՆ մատենագրութիւնը ընդհան-  
րապէս ըիչ մշակողներ ունի, մասնաւանդ  
իտալիոյ մէջ. սակայն յանիքաւի անտես-  
ուած է:

Հարկացոյ՝ բնիկ ժառանգութեամբ, նա  
կը ներկայանայ հոչակաւոր երկերով զի-  
տական մշակոյթի ամէն ասպարէզի մէջ, և  
մանաւանդ կրօնականին, իւր ճառե-  
րով և հայրախօսութեամբ, հայեցողա-  
կան աստուածարանութեամբ և վկայա-  
բանութեամբ, իր շարականներով և եկե-  
ղեցական պատմութեամբ նա մըցակից  
կը հանդիսանայ, և երբեմ ալ յաղթա-  
կան, արեւելան Քրիստոնեայ մատենա-  
գրութեան դժխոյին՝ Աստրականին հետ-  
բայց եթէ դժբախտ ճակատագրով նա

երբեմ կը ստիպուէը հրաժարիլ իւր զրա-  
կան ձիրքերին, սուանալու համար ազ-  
նուագոյն ժառանգութիւն մը փառաւու-  
րուած մարտիրոսական հաւատըով, և  
վիրնագոյն քաղաքակրթութեան մը աւան-  
դութեան համար, սակայն իր արժանիքը  
նոյն կը մնար, թէպէտ տարրեր երկոյթի  
տակ, և անգնահատելի՝ մանաւանդ անոնց  
համար որ նուիրուած են կրօնա—պատ-  
մական ուսումներու:

Ակնարկնի հայրախօսական և աստուա-  
ծաշնչական մատենագրութեան այն անգին  
նշանաբներուն վրան է՝ զորս մի միայն  
հայկական թարգմանութիւնները պահած  
են ուսումնամէջներու ցննութեան<sup>2</sup>:

Մենց հոս պիտի բաւականանց ակնար-

1. Բարեկատէն առիթ է համարինց մեր անզին բա-  
րեկամ և յաւեր ողբաւի հայակ կոնկրետածանութեան  
տարելեցն՝ Բարձմնից մէն, կը են յեւէ իր ափոյի՝  
բաժանուած, մեր ընթերողներուն ճանօթ մէկ ուրիշ

նմանակից և արժանաւոր յաշորդ հայագէտի մէ ներբռ-  
ութեան մատենագրութեամբ. — Խմբ.:

2. Եթէ կարէ է այս մասին օգտակարակն թղթառեւ,  
մէ, յարենք և ամբակորոյ բարեկամին, Հ. Բարսեղ

կելով միայն ջատիանոսի Համարարրասի մեկնութիւններուն թարգմանութիւնները, Ա. Պողոսի թղթերը՝ մեկնարանուած ասորի գերազոյն վարդապետէն՝ Ա. Եփրեմէն, Նանա ասորի մատենազրին Ծովաննու աւետարանի մեկնութեան թարգմանութիւնը, և Ա. Երանոսի այն անգին էութեան «Յոյցը» ի թարգմանութեան որ այնքան լրյա կը սփռէ Լիոնի համրաւար եափսկոպով զաղափարներուն վրայ:

Ու թերեւ անտեղի չէ այս մասին հոս յիշելը, թէ կար հոչակաւոր ամբողջ դպրոց մը, ծաղկած այն դարուն՝ երր հայկական զրականութիւնը իր փարզը լիութեան կը հասնի՝ բարգմանիլ անունն առնելով, Սահակ-Մեսրոպի պայծառատեսն հոգածութեամբ, այդ զպրոցը կը դրկուի կենարիա, Աղեանանդրիա, Աթէնք, Հոնվմ, Բիւլանդիոն, ուսման և մշակոյթի ամէն կեղոն, որ հաւատըի վկայագիրները և աշխարհիս իմաստութեան զործերը հայերէն լեզուով թարգմանելու արուեստը սորվին:

Եթէ այնքան անարդար անտարքերութեան մթնոլորտ մը պատած է այս զրականութեան չուրջ, պէտք չենք զարմանալ, թէպէտ կը ցաւինք, եթէ մեր մէջն ալ անլուր մասցած է այն մեծ գիտնականին մահուան լուրը, որ իր գիտական զմայլելի գործունէութեան լաւագոյն մասը այս զրականութեան նուիրած է:

Փրեգերիկոս Գորնըվիլս կոնիրիր մե-

ռած 9 Յունուար 1924 Փոլկէսթըն՝ իւր յոզնավաստակ կեանցին մինչև վերջին օրն ալ արժանաւորագոյն կերպով հայագիտական ուսումներուն աւանդութիւնը ներկայացուց, որուն՝ իւր բախտաւոր նիւթական լայն միջցոներէն զատ, առանձնայատուկ հանճար մը և ընդարձակ ու հաստատուն հմտութիւն մ'ալ ընծայեց:

Յորդորուած՝ մեծարծէք արևելագէտ Ուս. Մարկոլիութի հեղինակաւոր խորհուրդներէն, ինչպէս ինըը կը պատմէ, հայկական լեզուագիտութեամբ զրադիւ, նա՝ արագործն եզական բարձրութեամբ ծանօթացաւ հայ լեզուին և մատենազրութեան:

Լեզուագիտական այս կարշնեղ պատրաստութիւնը իւր հետազոյն լիութիւնը գտաւ, երկար և յաճախակի ճամբորդութեանց մէջ՝ Այսպէս՝ նա կրցաւ յաճախել ոչ միայն հայկական թանկագին ձեռուգիրներով նոխազոյն օժտուած երրոպական զրատունները — որոնց մէջ՝ նախ վեճնետ կոյ և Վիճննայի Միխթարեանց զրատունները, այլ բախտ ունեցաւ հասնելու մինչև Երրուաղէմ, և մինչև այն իջմիածինը՝ որ ստուգապէս Հայերու սրբազն բաղացն է:

Եւ ստուգիւ կոնիրիր, Էջմիածնի մէջ հաւաքց իր աշխատանաց ատաղձին մեծագոյն մասը Արիստոտէլի Ստորոցութեանց և Պորֆիրիի ներածութեան հին

Սարգսեանի գեղեցիկ Մեմորարեկը, «Հայութական և աստուծաբայկան զաներ պահուած և այ ժամեմատքարեան մէջ» Վճնաբեկ. Ա. Ղազար 1897.

1. Գոյւղացն մնած էր 15 Սեպտ. 1856. Այսպէս կըսէ կեսարա Քրիստո, Zeitschrift fuer die neutestamentliche Wissenschaft մէջ 1924, Հա 28, պահ 1-2, մինչ Հ. Ա. Վարդանեան «Հանդիս Ամուրական» 1924, պր. 5-6 քէ մէջ հրատարակած հմուտ յուղամատք մէջ 1857ք գը դն մնաց:

2. Թող նկրու մեզ յասաշ թերեւ հոս երկու վկայութիւններ այս խոր յարգանցին՝ զոր հայերը այս քաղաքն հանդէպ կը տածնէս: Իր անսնէն Էջմիածնին՝ (որ կէ հանակէ Միհեմ Որդին իւա), կը յշեցնէն Աղաբանգոսի մէջ երկարորդն պատմած այն զրոյցը՝ որոն համեմատ իրքը թէ Քրիստոս սոկի մուրը մ'ալ ձեռին

կ'երի Քրիստո Լուսաւորչին, Աղամինը՝ անանոն հն զինակի զոր՝ Հանուած է Վանեկոյ Միհեմ. Ին 872 ձեռազբն իսկ երկրորդը Ժի զարու բանաստեղ թագաւոր Դավիթ յարա յողուածացը մէջ թիւած նմացչները կրկն յիշատակել փափառը կրնայ Հայ էջերու մէջ կարաւլ Ա. Թի.), թէ մին և թէ միւս հրատարակուած են Ա. Զապանեանի Հայ էջերուն մէջ բարք. Ներցնաւան ապ. 1912.

3. A collation with the ancient Armenian Version of the Greek Text of Aristotle Categories, De interpretatione, De mundo, De Virtutibus et Vitiis, and of Porphyry's Introduction, Oxford 1892. (Anecdota Oxoniensia, classical Series, հատ. Ա. Ման Գ.).

թարգմանութեանց վրայ, որոնց սքանչելի թարգմանութիւնն ունին, որ մինչև Սահակ - Մեսրոպի ժամանակ կը բարձրանայ, զորդ Դափիթ Անյալղթին և Փիլիսոփային, որ մին էք այն «Թարգմանիչ» բարձրէն, զորս վերև յշեցինց:

Սոյն աշխատանքը մասմար մ'արդէն առաջուց գրուած էր, և յետոյ շարունակուեցաւ Պղատոնի<sup>1</sup> գործերուն հայկական հին թարգմանութեանց վրայ եղած ուսումնամիտութիւններով:

Թիշելով հոս ըննադաւա Հ. Վարդանեանի<sup>2</sup> կոնիբրիր մասին կարծիքը՝ որ թէ իրբեւ հայ և թէ իրբեւ ամենահմուտ լեզուարան հեղինակութիւն ունենալու ոչ ինչ կը պակսի, կ'ըսէ թէ իր մժութեան համար լեզուագէտներուն անմատչելի մնացած գործի մը դիմագրաւեց, բանի մը լաւ ընթերցումներ ըրաւ և թարգմանութեան ժամանակն ալ մերձաւրապէս կրցաւ ճշգել:

Էջմիածին կատարած խուզարկութեանց կը պարտինք կոնիբրիր մի ուրիշ աշխատանք՝ պաւղիկեանց աղանդն ի Հայաստան:

Կոնիբրիր հրատարակեց այս աղանդին աստուածաբանական վարդապետութեանց և ծիսական՝ Բանալի Ճշմարտութեան գիրքը<sup>3</sup>, երկար նախադրութեամբ մը, աւելցնելով նաև Պաւղիկեանց վրայ եղած ծանօթութիւններն ու վկայութիւնները՝ Օճնեցիէն, Նարեկացիէն, Մագիստրոսէն, Ներսէս Շնորհալիէն, ինչ որ նշան էր իր ունեցած ամենախոր գիտութեան Հայ Հայրախոսական մատենազրութեան մասին:

Կոնիբրիր հոր հատորին վերջը, դասական հայերէնով ծանօթութիւնն մը դրած էր, ուր իր աշխատանքին պատճառները կը բացատրէր, ցաւելով միանգամայն թէ

իր թարգմանած ձեռագիրը մեծաւ մասամբ պակասաւոր է:

Այս ծանօթութիւնը՝ ճարտարօրէն հիւսուած այն Յիշատակարաններուն ոճնն վրայ, որ հայ հին ժամանակագիրներն ու գրչագիրները կ'անցնէին իրենց ձեռագրի վերջը, յաճախ ընթերցողէն աղօթքի մը օգնութիւնը խնդրելու, նշան մ'է իւրի իրացնէ գիտնականի սբանչելի հմտութեան նախամիտած լեզուին մէջ, Քաղցր է մեզ հոս քանի մը տող յառաջ բերել. «Ես միրեսերիկ կոնիբրիր տրուպս ուսուցած միքսփորդի, հայակտ և հայաւեր, յետ գտանեեյ յաշխարհի մեծաց հայոց օրինակ մի մատենեց այսորիկ որ կոյի բանայի Ճշմարտութեան, բազում աշխատութեամբ և շամենիր ի յոյ ամի զա և ի ինզու մայրէնի իմ անդիխական բարգմանեցի»:

«Այս տպագրեալ է մատենան այս հոգեշանի, հրամանան և ծախիք Վարդապետացն և իմաստնոցն և մեծատորացն համարարակեն Արքփորդի ի տպարանի իրենաց. յամի տեսան մերոյ ԱՊՈՒ.Է.»:

Կոնիբրիրի նրբախոյզ ուշադրութեանէն չվրիպեցաւ նաև վկայարանական մատենազրութեան վաւերագիրներու թարգմանութեանց ունեցած կարեորութիւնը՝ նախական եկեղեցւոյ պատճութեան համար:

Ս. Ղազարու Միխիթարեանց Ճեմարանը, արդէն 1874ին տպագրութեան տուած էր երկու մեծ հատորներով կարգ մը վրկայարանութիւններ և մարտիրոսագրութիւններ, բայց ինչպէս յաճախ կը հանդիպի այս քաջանամուտ զպրոցին հրատարակութեանց համար՝ գիտնականներու ու շաղրաբնակ այս գործով ալ չէր կրցած գրաւել Միխիթարյա Փառքի զաւակներէն միոյն անոնը, Ղեկոնդ Ալիշանի, և սակայն զայն իր ճակտին կը կրէր:

Կոնիբրիր այն համոզւման եկաւ թէ հայ-

1. Հրատարակուած այս պարբերականներու մէջ, The classical Review, I, հունարա 1889, (համ. Գ. էջ 340-343), American Journal of Philology, Պալթեմուր 1892 (համ. Ժ. պրակ. Բ. էջ 198-210, պրակ. Դ. էջ 399-418), նոյն 1898 (համ. Ժ. պրակ. Բ. էջ 335-349), նոյն 1894 (համ.

ֆ. էջ 31-50), նոյն 1895 (համ. Ժ. պրակ. Բ. էջ 300-325).  
2. «Համական Անարքայ», մերը յիշուած.  
3. Key of Truth. A Manual of the Paulician Church of Armenia (CXCVI + 201 P.X.P. Oxford. Clarendon Press, 1898).

կական թարգմանութիւնները ընդհանրապէս այնպիսի ոճ մը կը ցուցնեն որ (ինչպէս ինքը՝ կ'ըսէր) աւելի հաւատարմօրէն կը մերձնան իրական պատմութեան քան լատինական, յունական կամ ասորական խմբագրութիւնները, և 1894ին հատոք մը հրատարակեց, որ ի միջի այլոց կը պարունակէր նաև Ապողենի ջատագովութեան և վարուց թարգմանութիւն մը, արդէն վերոյիշեալ տպագրութեան մէջ Միթթարեաններէն հրատարակուած։

Գործիս քննադասութիւննէն ստացած ընդունելութիւնը, որ ֆոն Հառնաբէ զրկալիիր գովեստներուն արժանացաւ, մղեց զեռնիրիր նոր տպագրութիւն մը հոգալու, ուղղակի հայերէնէ թարգմանուած և հոխացած նոր վկայարանութիւններով<sup>1</sup>։

Բայց այն աշխատանքը՝ որով ուսումնասէրներուն դարաւոր զնահատման և զարմացման կարժանանայ կոնիրիրի համբաւը, անտարակոյս Մաշրուց՝ հայկական ծիսարանի թարգմանութիւնն է<sup>2</sup>։

Կոնիրիրի խնամու և մանրակրկիտ ըըննութեան առաւ ծիսական բոլոր հին ձեռագիրները, և զրեթէ բոլոր հրատարակուած տպագրութիւնները, իրրե հիմ իւր աշխատանքին և թարգմանութեան ընտրեց՝ Ա. Ղազարու Միթթարեանց Զեռագրատան թիւ 457, Ը.6 հոչակաւոր Երկաթագիրի՝ ձեռագիրը։

Լոյս տեսաւ քան իր նախորդները անրազատելիօրէն գերազանց տպագրութիւն մը, հարուստ նոր ընթերցութեաններով, զարդարուած ճոխ բաղադասականներով և Հայկական Միսարանին համար թանկազին գաւերազիրներու թարգմանութեամբ, վաւերազիրներու ոչ միայն հմուտից ներածութեան մէջ առնուած՝ այլ գեղեցիկ յարմարութեամբ բնագրին մէջն աւ, Այս

ամէն մասսամբ անտիպ թարգմանութեան վերջը, կոնիրիր Հայ ծէսի մէջ գործածուած զիտական ասացուածներու բառամէկնութիւն մ'ալ կ'աւելցնէր։

Հոս՝ տեղույ պակասութեան պատճառաւ՝ նոյն իսկ համաստակի ակնարկ մ'ալ չենց կրնար տալ կոնիրիրի միւս անթիւ գրութիւններուն, որոնց հատորներու մէջ ամփոփուած են, ըլլան բաղդատութիւններ, ըլլան մենագրութիւններ իր ուսունասիրութիւններուն՝ զանազան պարբերականներու համար, ինչպէս, American Journal of Theology, Journal of Theological Studies, Zeitschrift fuer die neutestamentliche Wissenschaft, Byzantinische Zeitschrift, և այլն և այլն։

Վերջերս Տատիանոսի Համարարրատին հետքերն ուսումնասիրելու նույիրուած էր, ինչ որ կը յաջողի Հայկական Հարց մէջբերութերէն հաւացիլ, Այդ աշխատանքը՝ որ եզականորէն հետաքրքրական զործ մ'ըլլալու խոստութերը կ'ընէր և ուսկից նմոյշ մ'ալ կու տար յօդուածով մը իր մահէն վերջ հրատարակուած (Ապրիլ 1924) «Journal of Theological Studies»ի մէջ An armenian Diatesaros? տիտղոսով՝ մինչև իր մահուան նախօրեակին զինքն զրացուց։ և ճիշդ 8 Յունուագ 1924ի առ Zeitschr. f. die neutestam. Wissenschaftի իրմբագիրը զրած մէկ նամակին մէջն ալ կ'ակնարկէր։ Եւ ահա ինչպէս ըսկինց, յեղակարծուստ մահը 9 Յունուարի՝ անոր մեղուածան կեանքին թիւը կը կտրէր։ Եթէ իւր եղակացութիւնները երբեմն ըմածին երևան, և կարծիքներէն ումանց չափազանց յապուրակի ելց ունենան, բայց կարելի է բացարձակ վստահութեամբ յայ-

1. The apology and acts of Apollonius and other monuments of Early Christianity, Լուսուն և Նեւ Եօրց 1894. — Երկրորդ տպագր. հետագայ վերանայրն ունի, Armenian Apology, acts of Apollonius and other monuments of Early Christianity, Լուսուն և Նեւ Եօրց 1896.

2. Rituale armenorum, being the administra-

tion of the Sacraments and the Breviary Rites of the Armenian Church..., edited from the oldest M. S. S. by F. C. C. and the East Syrian Rites, translated by A. I. Mac Sean, Ուսուորդ 1905.

3. Երկաթագիր կը կոչուին այն զրւազիրները՝ որոնց մով հայկական հնագոյն ձեռագիրները գրուած են,

տարարել թէ իւր ամէն աշխատանքին թրբե թանկագին առաջնորդ մը անոր՝ որ մէջ զիտական ամենալուրջ պատրաստուաթիւն մը, պայծառ և անյողողդէ հմտուաթիւն մը կը ցուցնէ:

իւր հայագէտի համբաւը անջնջելի պիտի մնայ, բայց անոր գործունէութիւնը միայն հայագիտութեամբ չսահմանափակուեցաւ; Ապողոնիոս Տիանացւոյ՝ վարուց թարգմանութենէն զատ, յիշենց նաև իւր մենագորութիւնը բաժանեալ իտուաց՝ վրայ:

Նոյն ինցն պարզ և խղճամբա համեստութեամբ կը յայտարարէր, թէ իւր այս աշխատանըը պէտք չէ նկատել իրբեկեանը բնագիրներու խուզարկութեանց, այլ պարզ խմբագրութիւն մը իտու զանազան հեղինակներու գործերէն:

Յամենայն դէպս, նա կը ներկայանայ

իրբեկ թանկագին առաջնորդ մը անոր՝ որ կ'ուզէ իտու կրօնական գաղափարները ուսումնասիրել սկսիլ. և մեր ողբացեալ ուսուցչին յայտարարած այս զատաստանը ներշնչուած է իւր համեստութենէն, զոր չենց կընար ստուգիւ չափազանց կոչել, քանի որ յայտնի է՝ թէ ինչպէս համեստութիւնը գրեթէ միշտ ընկերած է անոր ճշմարիտ արժանիցին և անարատ գիտութեան. անհաշտելի հակաղորութիւն ցանի մը սերմանացազ մնապարծիկ կողմապաշտիկ թութակներու:

Փրեկերիկոս Գորնցվիւս Կոնիրիրով յաւէտ կրոսուած է հանճարեղ և ազնիւ նըկարագրով ուսումնասէր մը:

ՈՒՊԱՏՈՅ ՖԱԼԱԹԻ

Թարգմ. Հ. Վ. Ցուցանիւսուն

## ՆԻՒԹԵՐ ՊՈՒՆԿՈՐԱՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐՈՅ ԶԵԼԵԳԻ (1620 - 167. -)

ՏԱՐԾ

(Շար. տես Բազմ. 1925, էջ 258)

1663-1665ի թուականներուն երկայն քանակէներով Ապրոյ Զէլէպի աշխատած է Լիվոնոյի Հայոց եկեղեցին հիմնելու իրաւունքը՝ ձեռք բերել. բայց գծուարութիւններէն և դաւերէ յուսահատ կը հեռանայ Լիվոնոյին, մինչ իր որդիններէն մին, կը մնայ Լիվոնոյ, որուն անունը ըստ իր յիշատակարանին Սարգիս էր, իսկ ըստ Լիվոնոյ գտնուող տապանարարի մը՝ Մարտու («Ապրոյ Զէլէպի որդի Մարտուսի Դ. Ապրիլ. Խ. Ճ. Կ. Բ») (1713 տապանագիր):

Ապրոյ շատ սիրելի էր նաև «Քէօփ-ըիւլիւ Օղլու Մէկմէտ Փաշայի մեծա- և համբաւ էպարգոսի և ամենայն աւա- և զանոյն զրան արքունի, զորոյ և զանուն «իւր փոխեալ Քէօփիւլիւ Օղլուն հրա- և մայէ Ապրօ ձայնել յետ այնորիկ. որ

«կոչումն կայ մնայ ցայս օր ժամանակի «յազգիս նորա»: (Զմիւնել յիշատակարան): Այսպէս Քէօփիւլիւ Օղլու Մէկմէտ Փաշան կ'ըլլայ Արրանամէր Ապրոյ կրճատման վերածողն, որ ցանկալի մականունի մը նման դեռ մինչեւ այժմ Եզիպտոս, կ. Պոյիս և այլոր Ապրոյեանց կը գործածեն: Ապրոյ «Վասն զի բազում նպաստաւ «ուրութիւն արարեալ էր բանակին և «հաւատարմութիւն յիրս արքունի ընդ «ամենայնի, զջրաւոր խաթթի Շէլիֆ «մի շնորհէ նմա Սուլթան Խպրահիմ (Ա), «որպէս զի յամենայնի ազաս լիցի և «համարձակ ևս և ի մաքսից անգամ «յամենայն տեղիս իշխանութեան իւրոյ» (Զմիւնել յիշատակարան): Պատմութեան մէջ, այսինցն հայ վաճառականական պատմութեան մէջ ի թուրքիա չեմ կար-

1. Հայատարակուած Loeb Classical Library Բ. Հաստորի մէջ:

2. Russian dissenters, Cambridge Mass. Harvard University Press,